ԳՈՒՅՆ ՄԵԿ ՌՈՒԲԼԻ 4 ՅՈՒԼԻՍԻՆ

ԱԶԳԱՅԻՆ

ԳՈՒՅՈՎ ՈՒ ԴՈՒՐՍ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿՉՈՒԹԻՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ—ՏԱՐԻ—ԳԻՒ—987—ՀՈՒԼԻՍ—4—ՕՐԻՆԱԿ—1870

ԳՆԱՅՈՒՆ

Տարին ի գին դրսոյ Հայոց 150 դր.
» վեցամսեայ » 160 »
» եռամսեայ » 80 »
Կ՚ընդունուի նաեւ ամսական բաժանորդագրութիւն 15 դր. ամսական։

Բոլոր բաժանորդագրութիւնները պէտք է ուղղել Ս. Պետերբուրգ, Վասիլեւսկի Օստրով, 9 գիծ, № 12, Ազգային Տպարանի Խմբագրատունը։

Ձրի օրինակներ չեն տրուիր։

Ձեռագրերը չեն վերադարձուիր։

ԱՆՈՆՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՐԲՈՅ ԵՒ ՄԵԾԻ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ ՏԱՃԱՐԱՏԻ

ՄԱՄՈՒԼ

Ի ՍՏԱՄԲՈՒԼ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԵՒ ՆԱՀԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԿՈՆՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍԻ

ԱՆՈՆՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՐԲՈՅ ԵՒ ՄԵԾԻ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ ՏԱՃԱՐԱՏԻ

Ընդունելութիւն ամէն օր ի ժամու 9 առաւօտուն մինչեւ 3 ետմիջօրէին։

Ընդունելութիւն ամէն օր ի ժամու 9 առաւօտուն մինչեւ 3 ետմիջօրէին։

Ընդունելութիւն ամէն օր ի ժամու 9 առաւօտուն մինչեւ 3 ետմիջօրէին։

Ընդունելութիւն ամէն օր ի ժամու 9 առաւօտուն մինչեւ 3 ետմիջօրէին։

ԱՐԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է ազգը, ի՞նչ է ազգային կեանքը, ի՞նչ են ազգի պահանջները, ի՞նչ են ազգի իրաւունքները, ի՞նչ են ազգի պարտաւորութիւնները, ի՞նչ է ազգի ապագան, ի՞նչ է ազգի անցեալը, ի՞նչ է ազգի ներկան, ի՞նչ է ազգի ներկայ դրութիւնը, ի՞նչ է ազգի ներկայ պահանջը, ի՞նչ է ազգի ներկայ պարտաւորութիւնը, ի՞նչ է ազգի ներկայ իրաւունքը, ի՞նչ է ազգի ներկայ ապագան, ի՞նչ է ազգի ներկայ անցեալը, ի՞նչ է ազգի ներկայ

ԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է ՇԱԲԱԹԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ
ԱՄՍԱԳԻՐ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ԵՐԵՎԱՆ

Ս. Ա. Ջանջուղազյան — Ռուսական աղբյուրները Հայաստանի մասին (1639—1690 թթ.) 3
Ա. Ա. Ալիխանյան — Ռուսական աղբյուրները Հայաստանի մասին (1639—1690 թթ.) 11
Ա. Ա. Ալիխանյան — Ռուսական աղբյուրները Հայաստանի մասին (1639—1690 թթ.) 80
Ա. Ա. Ալիխանյան — Ռուսական աղբյուրները Հայաստանի մասին (1639—1690 թթ.) 169
Ա. Ա. Ալիխանյան — Ռուսական աղբյուրները Հայաստանի մասին (1639—1690 թթ.) 189
Ա. Ա. Ալիխանյան — Ռուսական աղբյուրները Հայաստանի մասին (1639—1690 թթ.) 198

ՆՈՐԱՀԱՅՏ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 1870 ԹՎԻՆ

ԵԼՈՒՅԹ ՍԱՀԱԿՅԱՆԻ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ա. ՏՈՒՆԵԱՆՑ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՈՐԱՀԱՅՏ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

ՊՈՂՈՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՒ ՀՈՐԱՂԲՕՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՏԷՐ-ՄԿՐՏՉԵԱՆՑ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ա. ՏՈՒՆ